



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format


**Adapt** — remix, transform, and build upon the material

12678

1951

891.99

2-17



891542-1827-9-52

2-17



ՅՈՒՐԵՆԱՆՔ

ԵՐԵՎ

ԱՐԶԻԱՊԱՏԻ ԵՒ ԳԵՐԱՊԱՅԾԱՌ

ՏԵԱՌՆ ԵՒ ՅՕՐ

ԻԳՆԱՏԻՈՍԻ Վ. Ի ԿԻՒՐԵՂ

ԱՐԵՎԻԿԱԳՈՐԾԻ ԵՒ ԸՆԴՀ. ԽՐԱԾԻ

ՄԻՒԹԱՐԵԱՆՑ

ԵՐԿԱՆՔ

Ի Հ. ԱՐՄԵՆԻ ԳԱՋԻԿԵԱՆ



ՎԵՆԵՏԻ Ի ՍՈՒՐԵ ԳԱՋԱՐ

1904



891.99  
2-17  
ււր

15505

ՍԽՐԱԼԻ ՀԱՆԴԷՍ

Յ Ո Ւ Ե Լ Ի Ն Ի Ք Ս Ա Ն Ե Ի Հ Ի Ն Գ Ա Մ Ե Ա Յ

ԱՐԲԱՅՈՒԹԵԱՆ

203

Ե Ր Գ

Ինչ ի քրնարդ երկնուոր՝ նըւիրական մուսայդ սուրբ,  
Ի նորասքանչ հանդիսիս հոգեւուցիկ վառեալ հուրբ,  
Երգեա՛ զպայծառ տօնախումբ Յարեւինիս հրաշափառ  
Բերկրեալ զկացուրդս ընտրական Հօր և Որդւոց զեղապար:

Վա՛շ երջանիկ այլախեանց սրբուց՝ ոյց Դէս և Գըլուխ  
Բազմի աշխօք և արդեամբք պատարուն սիրտ սիրաբուխ.  
Որ 'նդ հայրենի գորովոյն կակուղ թեւոցն հովանեա՛  
Գըրգէ գըրգէ սըրտակաթ՝ սըրբանըւէր մականաւ:...

Ամբուօք այսոց զխաշունչ՝ յորտոս՝ ի շանթըս ահեղ  
Սպանան բըրեկ հիմն ի վեր ըզգարաստանըս շըքեղ.  
Զօր իբր արփի լուսաշիթ՝ Բամբըանն ի ծոց Ազրիոյ՝  
Տընկեաց արին Մըխիթար, պատկեր չըքնաղ իւրն հոգւոյ:

Այլ խաւարուտդ այդ թօնից գուժկան որտաք և շանդիք՝  
Պարզին, սըփո՛ւ փոյթ ըզթեւան հեղահամբոյր անոյշ սիք,  
Եւ ծիածան ծիրանի ծագեալ յերկին խըրթներանդ  
Մերժէ վանէ զմըրընչող ամպոց ըզսեան ըզփաղանդ:

Ի նորանշոյլ արփույն ցոյս՝ կաթեալս ի ծայր ծաղկազարդ,  
Մըխիթարայն պըճնի պերճ, փըթթի դարասարն զըւարթ:  
Մամուլն ի նոր կաղապար ձուլեալ ճուրնչէ՛ մեծագին  
Կուտեալ սոփերս՝ յՈւխտիդ փառս և ի պարծանս հայ ազգին:...



1004  
14984

32097 - Կ-Բ..

15222-58

2003

Այլ զինչ այս նոր ամպոց սեաւ սրտաբնդոսա գումարտակ՝  
Գայ զըզըրդեղ զվեհալայր տաճարիս զերօն ու մարդակ...  
Գոյթ և բօթ կսու զհեա միմեանց... ծրփի 'վարանս և յերկիւղ,  
Փոքրիկն այն հօտ, յերերի Սերաստացոյն կայ վեհն Հիւղ:

Այլ կանց, ժրպրհիս մի գու, մահ, շիջուցանել զանուշակ  
Արեւ կենաց ըզվեհիւղ.. գիտեն զընկ շըրուշակ  
Ժըմերս ստիցդ իւր Որդիք... արտօսը, աղօթք, խընկոց բիւր  
Թըրչին սլանան յամենուստ յերկինքս ծուխք քաղցրարոյր...

Ոտնակոտեալ կասեցաւ մահ, և դարձեալ ընդ կըրուկ  
Գընայր երթայր և հայէր յամսն աղօթից ու ի կընդրուկ՝  
Որ ծառացեալ բարդ ի բարդ ելեալ յերկին՝ աղերսէր,  
Մի զՀայնն առնուլ ի զըլխոց իւրեանց զիւրեանց սրբեսէր:

Յընծա՛ ի խինդ սիրալաո՛ Մըխիթարեանըզ զարաստ,  
Արփի ծագեաց քեզ շըքնաղ, փայլեալ ի նսեհ բարերաստ.  
Վերկենցաղեալ զերզ փիւնիկ ի յաճիւնոյն՝ Պեաղ արհի  
Մական ի ձեռս իւր քընքուշ, գայ ի գահոյս իւր բազմի:

Այլ սըր տարաւ զիս Մուսայս ի Յոբելեան հանդիտէս,  
Որ սրբտաղին մաղթանաց հընչեն նըւաղք, իղձք պէսպէս  
Գիտապետիլ՝ բազմելոյլ ի գահ Մեծին Միխիթարայ  
Հընգիցըս հինգ ամք են այս՝ զգեցեալ զհօգին ըզնորայ:

Ոչ լոկ հընգիցըս հինգ ամս. այլ ամըս բիւր հընգիցս հինգ  
Սիրեցելոյ շնորհեսցեն Գըլխոյդ յաղօթս մեր Երկինք.  
Ի բանալ զրանց նոր գարուս՝ ի նոր միւս այլ Յոբելեան  
Յիսնից ամաց, հարիւրոց խըմբել որպէս ի սերկեան:

4 Օգոստ. 1901

Յ Ե Բ Զ Ա Ն Ի Կ

Ք Ս Ա Ն Ե Ի Հ Ի Ն Գ Ա Մ Ե Ա Կ

Օ Շ Ո Ւ Թ Ե Ա Ն

Յ Ե Պ Ի Ս Կ Ո Պ Ո Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

Ե Ր Գ

Զի՛ քեզ կըզգեակզ Հայոց նըժեհ  
Զի՛ հըրճուանացդ այդ հսր կայտիւ,  
Ո՞ զարխրաղէմ թեւսըն քըշտէ  
Խոհիցըզ քոց... որո՞ց յայթիւ  
Բերկրապատար լրոց աւետեաց  
Յընծաս, ո՞ զինչ քեզ աւետեաց:

Թէ՛ զի անկն ես հրաշանըշան  
Ի մատանին, կամ թէ՛ գոհա՞ր  
Ի պերճ պըսակն Հանդրին Բամբշան  
Յականակուս, կամ թէ՛ քո յար  
Են այցելուք իշխողք երկրի  
Վասն այն հոգիլ ի քեզ բերկրի:

Կամ՝ զի գարուն գեղազըւարթ  
Ի բոյր քընքուշ, ի թոյր շըքեղ  
Յանեաց ցըրուեաց զսրմովքդ ըզվարդ,  
Եւ զքեզ իբր հարսն եզ հրաշագեղ,  
Եւ սարեկին և գեղձանկան  
Նըւաղք զիւթիք են քո՛ ունկան: —

Այ՛ գարուն և թըռչնոց հոյլ  
Երգեն բուրեն յիմրս գարաստ,  
Ոչ ինչ այնպէս յաստեղցն ի բոյլ  
Բերկրին երկինք, ե՛ն ե՛ն յա՛ր աստ  
Նըւագբ և բոյբք. այլ գուբ ինձ, օ՛ն,  
Մատիք ի յերգ, մատիք ի ձօն,

Ո՛վ հայրենի գուսանաց սար,  
Ի ձեր քընարս բարեպաշտօն  
Ձհանդէսս երգել ըզհրաշափառ,  
Ի նորասքանչ աւուրս ի տօն,  
Փրթթեցուցեալ ձեմոցզ ըզհեա  
Բուլից ծաղկանց կոհակրս վէտ:

Անցին զինեւ հընգիցրս հինգ  
Ձըքնազ գարունք՝ յօրէ յօրմէ  
Պեան իմ՝ զոր ինձ ետուն Երկինք՝  
Վերապատուեալ գայր ի Հոռմէ  
Օծեալ յիւղ սուրբ Նոր Ահարոն  
Պատեալ ի սուրբ Եմիփորոն:

Ո՛հ, քանիօ՛ն էր ըզթեան իւր  
Ի գարաստիս տարածեալ սուգ,  
Սիրա ի արքոփ զսփայր անձնիւր,  
Աչք ի Հոռմ՝ կոյս՝ լիք յարաստսք...  
Ձքեւ, ս՛վ կըզգեակ, պատէր խաւար,  
Ձքեզ ժանաք եղեալ էին յաւար:

Այլ ե՛րբ Երկինք փըշեցին ս՛չ  
Ձամպարըշտացն ըզնենզ կափուլ,  
Բրտանցն յուրանք ս՛չ ի փոշուջ  
Հիմն ի յարեւ եզան ի փուլ...  
Ահա զգետնեալ գնախանձուն գեւ  
Յորդուցն ի գիրկ սլանայ թեթեւ:

Ոչ ինչ այնպէս զըւարթացան  
Բոյսք ի բըլուրս յեա ամպրոպին՝  
Յորժամ կաթեաց ըզքըրքմացան  
Ըզանչաղի նըշոյլսն արփին,  
Որպէս յորժամ սուրբն մական  
Փոխեան յերգ զողբսն տըրամական:

Ի գագաթանց Ազատ Մասեաց  
Ունոյր առեալ զոգ ի ծածան  
Հաշտութեան գրօշըն՝ զոր գասեաց  
Հրեշտակն Հայոց ի ծիածան՝  
Յերկնակամարն Հայկեան գարմին,  
Իրբեւ բախտին իւր իմարմին:

Քաջահըմուարն զեկալար  
Անց ի գըլուխ իւրոյ նաւին,  
Սիրա անվեհեր՝ ետանգնալառ  
Կասուցեալ զակն յստոյ բնաւին  
Յանշուշան ի վէմ՝ ի սուրբն ցուպ  
Ճըմլել ըզխեւ ալեացն ըզծուփ:

Գեւ մըլընչէր մալեղնախանձ  
Մըրրկին սրտն ահեղագոռ,  
Յոր միշտ շըչէր փըչէր նախանձ  
Տալ կուր պորտոյն զըժտիտրիսր  
Ձտունս ի հիմանց և զլոյս ական  
Մըթագնել Տան թորգումական:

Ըզգեակն ի մին կալեալ ձեռաց  
Էւ զմիսն եղեալ ի ձակատուն,  
Յորբա Երկինք իւր ընձեռեաց  
Ակն արկ, մընչեաց ուխտ ետանգուն  
Գընել ի կշիտ զանձն և զհոգի՝  
Փըրկել ըզնան իւր կաթուղի:

Էր և երկին ըստուերամած

Ամպոց ի թռիչքս կոյս զբժնէ,  
Եւ փոթորկին սլաքն ի դիմաց  
Գայր զէպ ուղիղ իրր ի փըքնէ.  
Տապալել զնաւն յատակ ի վեր  
Յանդրնդոց փապս՝ յառ և յաւեր:

Թոււացոյց մի ի չրանաց

Առագաստին, զէտ աւերն կայր...  
Առ ողի նաւն ի ծրփանաց,  
Բճբէ, զրեցաւ զողջես յեակար,  
Հանդարտեաց ծով, ի վառիկան  
Ղեկավարին բիւր գովեսաք կան:

Գարուն յայնժամ ծագեաց խաղաղ,

Յընդեցաւ մէզ, ամպրոպք ցածեան,  
Կատարք Մասեաց ձիւնախաղաղ  
Երեւեցան, ձեռն աստուածեան  
Հովանացաւ ի զարաստիս,  
Նախանձեցան 'զ վիճակ բաստիս... —

Երանի՛ բեզ Հայոց կըզգեակ

Որ ընդ յորձանս անդրնդախոր՝  
Ըզնախանձուն շարդեալ զկըզակ  
Արիարար անցեր անխոռ.  
Կանգնեցուք, օ՛ն, աստ ի Հանդրին  
Անդ ի Պոնտոս զՎեհիզ անդրին:

Իբրև զայդի յուռ սաղարթուն

Յանոյշ սղկոյղս սակեհատիկ  
Ի գիրզ քընքշանս մշակացն արթուն  
Պըճնի... մըշակք մի վըհատիք,  
Հաշա են Երկինք... ահա հընձան  
Փոքրը միւս եւս, սիրաք ձեր ցընձան:

Չըլլսիցէ՛ք ըզժըռնչին

Անխոնջ մամուլն մըշտահուով,  
Չըլլսիցէ՛ք ըզժըռնչին  
Վեհ առիծուցն, որ յերկս յուրով  
Ըզզըզրութիւն մի ազքատին  
Առ ճոխագոյնըս փոյթ հատին:

Ալիշանեանն այն յաղթ Առիւժ՝

Որ զՀայաստան երկրին անտառս  
Դըզըզըզեցոյց ուր քնոյ յարոյց  
Գերեզմանացն ընդ հին վըտառս  
Ըզլեւանեանս և ըզհեթմեանս  
ԸզՎարդանանս և զԵղեմեանս,

Յոյր ի խընամբս քընքշնի

Մորնչմանց խրոց եղիտ ճարակս...  
Իւ բաջալանջըն Քաջունի  
Գիտաց քան զյոյթ վեհ ախտարակս  
Թըռչել ընդ օդ, ի ծով մըլխիլ,  
Եւ յերկրի 'նդերս արկանել խիլ:

Յոյր ի բըրատնս սակեկայլակ

Ձընջեցան բիճքն սարնխեթի,  
Եւ ել ի լոյս անայլայլակ  
Եկեղեցոյս մեր մեղեղի.  
Ո՛չ եւս հոսն զեւ ի նոյն սակս  
Ոսկիք Գըլլսոյն շիթք ի սըտակս:

Տունդ՝ յոր հանդչի ինքն Եհօլայն՝

Որ զբեզ իրր հարսըն սրանձալի  
Պայծառացոյց ի զարդ՝ սով այն.  
Պատմեա՛ մինչ բոյրըն ծաւալի  
Խընկոց յերկինս և սըրբանուէր  
Աջն ուղերձէ զհոգիս ի վեր:

Եւ վարժարանք գընախ ի ծաղ,  
Յաշխարհն Արեաց և ի Պանտոս,  
Ի Բիւզանդիոն, ի Պարսիկակ,  
Եւ առաքեալք ժիրք ի Քրիստոս,  
Յորոյ ի խնամս, յոյր ի գորով  
Քաջացարուք դուք ի կորով:

Ասա՛, կըղզեակդ իմ՝ մանաւանդ,  
Ո՞վ որ աւուր աւուր զքեզ տայն  
ՅՈրդեգրաց Մօքն ի գիրկան աւանդ,  
Եւ 'նդ երկնաչառ զքեզ պողոտայն  
Առաջնորդէն յերկինքս կոյս,  
Ո՞ աղօթիկեր հոգեակն այն կոյս:

Եւ դու լըմի՛կ կաս, Խորսն սուրբ,  
Ո՞ զքառասուն և աւելիս  
Եկե՛ղ ի քեզ հոգեսոր հուրբ,  
Եւ ընդ որոշարդ վերելից  
Մարդեաց վարդեղ՝ մատչել ի զոհ  
Գառինն անմահ՝ քեզ ի հաճոյ:

Խզնասի՛է... Գիտապետ միւս

Այլ ի յակումբն հոգեգումար՝  
Մեղքոն, Ազոնց, Սոմալ, Հիւրմիւզ  
Վեհեցն յաջորդ ընտիր, Ում յար  
Խօսին Երկինք ըզհուր պատգամս  
Ի խորանին սուրբ պատըշգամս...

Ո՞վ քրտանից հընդից ամաց

Սիրասենչակ դու Յոբելեան,  
Յոր պահեցաւ յերկնից կամաց  
Արհին... մահուն ի բաց սարական  
Դեռ ըսպասեակք և սարանուցուն  
Յաղօթս որդւոցն ամենեցուն:

Գուսանք, հարէ՛ք բուն ի կիթառ,  
Եւ յաղէբախտ հոգեզմայլիկ  
Նըւաղեցէք զքառորդ մի դար.  
Ողեցէք զողար ի դայլայլիկ  
Ըզբըրսանց շիթսըն մարդարիտ  
Եւ ըզգըգուանսըն ճըշմարիտ:

Եւ կապեալ փունջ մի քաղցրարոյր  
Յոյց ի Պանտոս և ի Հանդրին  
Փըթթին ծաղկունք վառ վառ ի թոյր,  
Պըսակեցէ՛ք զնորուն Անդրին.  
Քանդակելով անդ յոսկի տառ.  
Կեցցէ՛ յար նորըս Մըխիթար:

Կեցցէ՛ յաւէժ Հայր մեր արհի  
Ի գլուխ իւրոյ փոքրիկ հօտին,  
Շահատակել միշտ քաջարի  
Հարուլ ըզխոչս ի ճեմն սաին,  
ՅՈւխտս ի փառս, յազգին պարծանս  
Յանուան իւրում յաւէժ արձանս:

18 Մայիսի 1902



Ի ՀՐԱՇԱՓԱՌ

ՀԱՆԴԵՍ ՅԻՍՆԱՄԵԱՅ ՅՈՒԵԼԻՆԻ  
ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ

Ե Ր Գ

Լրոյցես բընար դու, թէպէտ արխուր, թէպէտ ի սուգ,  
Մինչ ցընծութեան ի դիմաց հատանին հո՛ւր փայլատակունք,  
Մինչ ի սըրտից անուշից խընկոց ծըխոյն հանդունատիպ  
Մաղթանաց և ըզձից բուրնն ճենճերք սըլացաթեւ.  
Մինչ Մասիք և Ալպիք, Վընէժ, Պոնտոս 'ւ արծաթ խաղաթը  
Յելեւելս ըզմիմեամբք յերգ և ի խինդ բերկրապատար  
    Հրուէր ի բարձըր բարբառ  
    Կարդան Հայկեանըս զարմին  
    Յայս պերճ հանդէս հրաշափառ,  
    Յիւրեանց բախտին իմարմին:

Ձե՛նչ ունիցիս ոգել, օ՛ն, մինչ Ձըւարթուն ոսկեփետուր  
ի ջընարն հոգետաւիղ հրեշտակային կըտեալ մատամբ  
Երգէ զՅիսուն ամաց աւուրց ըզյաղթանակըն պանծալի,  
ԸզՀօր, ըզսիրասուն Հօր, ըզՎիհի և սըրբանուէր  
Օծելոյ Տեանն ի Գլուխ նըժղեհ յարկի Սերաստացոյն  
Դիտապետ մական ի ձեռս՝ առ ի հովուել հօտին փոքու  
    Յարօտս հոգւոյն արգաւանդ  
    Ի խաղըս ջուրց անապակ.  
    Եւ զյանձնելոցն յինքն աւանդ  
    Բուժել ըզսուրբըն պապակ:...

Սիրա չընաշխարհիկ, հեղահամբոյր միտք և հոգի,  
Անդրատին յաղնուական շառաւիղէ սերեալ բողբոջ,  
Ըզտոհմին բերեալ ի դէմն ըզպերճութիւն վրսեմական.  
Անրսադիւտ ամբիժ վարուց չըքնաղ ծաղկանց գրախա անթառամ  
Յոր ժըպիրհ նախանձուն չըզրտաւ զամս ինչ ի գըծել  
Կամ ի բիժ տանել ի վեհ ելսըն յաթոնն արհիտական.

Քնդցըր կենաց ծրար բընքուշ,  
Ծրարեալ կընքով Անմահին,  
Յորմէ սարտեան փաղաքուշ  
Սաղրանք ի բաց զիւային:

Պոնտական ափանց զաւակ, ըզսիւք ծրծեալ ըզհայրենի,  
Դաշաացն Այրարատայ ծըլի ծաղիկ Հանդրին Ափունս,  
Եւ անկեալ հազիւ ի խայծ քաղի սրտուդ երկնահաճոյ  
Տոգորեալ ի նըշոյլնն ոյր ի Գողգոթ ծաղէն արեւ.  
Սեղանոյն աէրունի ողջակէզ սուրբ բոլորանուէր,  
Ի Ղեւեայ մանկունս փայլի չըքնաղ ձըբիւքըն պարկեշտից,

Եւ ըզմանրիկ մանկրաին  
Ընդ նոյն մարդէ պոգոսայ,  
Բուրել ըզնոյն՝ ոյք փըթթին  
Ծաղկունք ի վեհ Գողգոթայ:

Բուրել ըզնոյն՝ ոյք ընձիւղեն ծաղկունք ի սար Ազատ Մասեաց,  
Առոգեալք սընեալք ի սաժ փափուկ մատանցն Հանդրին Բամբըշանս  
Յոյց կապեալ փունջըս չըքնաղ յուրս հիւսից յերփըն գունոց  
Տերեւեալ ի զափնիս և յուռնեոյ մորչըս գալար  
Մատուցանէ ի նըէր ի գիրկսըն գիրգ Մօրն Հայրենեաց՝  
Ի պըսակ ճակատուն՝ յանագորոյն վըշտացըն գիւր.

Ծախելով զամբըն գառոյք  
Չանդին կենացն իւր՝ ի վար  
Անոյ մըտաց կորդ 'ւ արուգ  
Ինքնանըէր Չանիս յար:

Այլ զի՛ է բեզ, կըզգեակ նըթգեհ, զի՛ այգ ողբումն աղիտզորմ...  
Որբացելոյց ահա Հայր որդեգորով սլանայ ի ճեպ  
Յափանցըն Տիրերի... բաճնալ ըզսուգ և զարխատանս...  
Չայն ի Պոնտոս տուք, յԱյրարատ... զարթիւր, զարթիւր, Մըխիթար,  
Յարեւ կենդանարար ճայթոնն որմունք գարաստանիգ.  
Եւ յաչաց կօզկաղելոց մէզ և մըթարք ցընդին փարատ.

Ի նոր գարուն հրաշագեղ  
Չըմերայնոյն փօփի բուք,  
Մընչէ սարեակ զիւր գեղգեղ  
Ուր ճըչէին տըխուր բուք:

Այլ մոռացին բընար դու, թէ համբանն ոչ աղէբախըզ,  
Ըզվիրազըն ժանտաժուա՝ որ ի ճապուռն քառքնելի  
Քանասար հանդոյն գայլոց՝ կընճացելոց ի հոտ մարմնոյ՝  
Նխտայր, Չըբէր զհօտ և զհովիւ յօշ յօշ ձըրձել արիւնըտուշտ,  
Կամ ըզյորձանսըն զամեհիս, որ ի գըրգանն անդընդապտոյս  
Թասէին սըրթային կլանել ըզնաւ և զնաւաստի,

Եւ զթըշարանս, առասանս,  
Ըզդեակ, սամիս, պաղպաղունս  
Չարգել տալ ցունդ ի հոտանս  
Կըպեալ հորձիյն ի մորնչիւնս:

Յայդ վայր... Թափին թեւք ամպրոպաց, լըռէ նախանձ, կարկին ծըփանք.  
Ի ժըպիտ հեզիկ հողոյն խաղաղութեան շարլէ ծաղիկ.  
Ծիածան ծըփինագեղ ի ճօճ ճեմեալ ծիլ ծիրանի  
Ի սքանչանս ըմբընէ զկարծրակուռ վէմըն կեփայեան.  
Ոսնակառեալ ընկապճի և ինքըն մահ յեկսըն ահեղ՝  
Ի գըրկացըն կորովեաց յոստուցելոցըն սըլաբաց.

Յանհատ ճըռինչըս մամուլ  
Ի հովանիս իւր թեւոց  
Տայ գըպրութեան մի ամուլ  
Փայլատակել հուր և բոց:



Այլ մի քնար ժրպրհեցիս մընիլ ի սիրտըն պարկեշտիկ՝  
ի զմայլեալն յուղխրս սիրոյ Որդեգրաց Մօրն յամբիծ շըրթունս:  
Դու ինքնին երգես, Խորան սուրբ, որ տեսերդ այս Յիսուսն ամ  
Զաարածումն անարատ ձեռացն ի զոհ Կենարարին,  
Եւ զուարթացար յողջակիզեալն առ ի նմանէ յայն վիհ պաշտօն.

Դուք ինքնին առ ի ձեռաց նորուն կանգնեալք և զարդարեալք

Անմահի Տեանն օթարանք,

Եւ զըպրութեանց վարժոցք, դուք

Եկեղեցւոյս երգարանք


Կերտողիդ, ճն, շնորհքս տուք:

Իսկ մեք՝ Հայր մեր և Գըլուխ՝ Դիտապետ մեր և Աբբայ Հայր  
ի հեռուստ և ի մօտուստ բոլորեալ շուրջ ըզգահոյիքդ,  
ի բուրուստ շնորհընկալ երախտապարտ անկեղծ ըզձից՝  
ի համբոյր մատչիմք Աջոյդ՝ աչք յարտասուս, սիրտք ի թընդօջ,  
Եւ հարեալ բուն ըզբղանցից քոց ազաչեմք զերեսս երկնից,  
Պաղատիմք, հայցեմք, յողոք անկեալ թախանձ արկանեմք,  
Յաճինոյ Յիսնից ամաց սիրեցելոյ Գըլխոյդ և Հօր  
Յարուցանել Նոր Փիւնիկ ի նոր վառեալ առուգութիւն,  
Ընդ թեւոցըդ հովանեաւ հանգուցանել զՈրդիսդ և զտունս  
Հարուստ ժամանակս՝ ի փառս Ռեխաիս և Հայրենեաց:

17 Յունուարի 1904

— 14 —







In. 604

2013

12678

